

**“ՅԵՏԱԳԱՅ”,  
ու ՈՒՂԻՆ, Է ԵՒ ՈՒ ՏՐԱՄԱՊԱՆԱԿԱՆ**

Տէր Անդրէասեան այս անգամ կանց  
յառաջարձի է, բայց խորագիրը չատ պերճ  
է. «Ենտագայ ուղիղ է եւ տրամաքանա-  
կան» :

Նորէն սահմաններ հետին ու յետին,  
արդէն տուեր էր առաջին անգամ ալ:  
«Հետո անմիջապէս կը յաջորդէ, յնոր կը  
ցուցնէ զարիք մը, ոչ անպատճառ անմի-  
ջական: Կ'ըսենք զոր օր. Յետագայ պատ-  
մվածքը, բայց երր ըսենք. — Հնտեսնալ  
օրինակը, կը հաւաքուի թէ իսկոյն, անմի-  
ջապէս այդ օրինակին վրայ պիտի խօսինք»:

Յետագայ պատմիչները ի՞նքը կ'ըսէ,  
մենք կ'ըսենք ապագայ պատմիչները: —  
Յետոյ, երգում ըրած է բնաւ հնտագայ  
չզործածել, աշնչան սիրահարուած է յե-  
տագային, որ եթէ նոյն իսկ անհրաժեշտ  
հարկ ըլլայ զայն գործածելու, Հ զիրը  
կը դնէ Կանցնի:

Ապագայի մասին խօսած էի նախորդ  
յօդուածին մէջ, մեր հայկարանը չի յե-  
շատակեր անգամ:

Եեւ եւ զնես նշանակող կարգ մը օսար  
բառեր զնիել յետոյ՝ կը յարէ. «Բայց  
երր թարգմանուի օր. Les faits ci-  
après, պէտք է ըստի. — Յետագայ իրողու-  
թիւնները, որոնք ի հարկէ անմիջականու-  
թիւն չեն նշանակեր, այլ թէ պատմու-  
թեան աւելի կամ նուազ մօտաւոր ընթաց-  
քին անոնց վրայ պիտի խօսինք: Later  
in time. կը տեսնուի որ ինքնին պէտքը<sup>ը</sup>  
կը ներկայանայ յետագայ գործածելու»:

Պօզոս առաքեալ կ'ըսէ. «Զառ ի յե-  
տոյսն մոռացեալ է, եւ ի յառաջադէմսն  
նկրտեալ եմ», իսկ մեր հայրենակիցը  
կ'ըսէ յետաբնգդէմ: «Զառ ի յառաջադէմսն  
մոռացեալ է, եւ ի յետոյսն նկրտեալ եմ»:

Ս'եր հայկարանը միշտ յետի հետ է.  
յետագայ, ալ ուրիշ բան չի հասկնար:  
Ետ, միշտ դէպ ի ետ:

Ci-aprè's յետագայ չի կրնար թարգ-  
մանուիլ. մենք ասոր բառը ունինք արդէն  
եւ է առաջիկայ, ոչ թէ յետագայ:

Նորայր այդ բառին տակ կը զրէ. «Յա-  
ռաջադէմ կոյս (ճառիս), եւս յառաջ կոյս.  
յառաջիկայսդ. խոնարհագոյն, ի ներցոյ.

Nous verrons ci-après.

Հ. Արտէն բագրատումէն: «Եթէ սովին  
մոտօք ունին մատուսչից առաջիկայ խօսի-  
ցըն»: (Ճաշակ Հելլէն եւ Լատին հարուար-  
խօսութիւնը), էջ 10, տող 2: — Նոյնը.  
«... որպէս տեսցուք յառաջիկայր» (Յա-  
ղագս հնչման լ եւ Ղ տառից մերոց), էջ  
3: -

Այլվազուրի իր «Յաղագս հնչման դ  
եւ լ տառից» ճառին մէջ՝ էջ 9. «Եւ  
յառաջիկայս յայտնապէս տեսցուք»:

Նոյն էջին մէջ զարձեալ՝ վարէն 4րդ  
տող, «Որպէս ցուցցուց յիշիսն»: Զիելի  
եղորայր է զնետին: Չըսեր ի յետագայս:  
ասանկ բառ զոյութիւն չունի:

Ուրիշ օրինակներ առաջիկայի նախ-  
նեացմէ. իր սովորական մերձակայ, ներկայ  
նշանակութիւնն զատ՝ ըսել է պագայ,  
հանդերձեալ. «Ոնցելոց եւ առաջիկայից...  
յառաջիկայէն փրկեսցէ. — Յաղագս առա-  
յիկայից հոգաւու. — Դաղարէ յառաջիկայ  
մեղացն՝ զոր գործելոցն էր», եւն. եւն.:  
Յառայիկայս. «Ունիմք ուսանել եւ զիտէլ  
յառաջիկայս: — Հասուցից յառաջիկայս  
... յառաջիկայս պահնացիս» եւն., եւն.:

Աշխարհարարի մէջ ալ կ'ըսենք. Առա-  
յիկայ շարժուն, ամսուն, տարւոյն մէջ.  
առաջիկայ շարաթիւն:

Նոյն իմաստով կը գործածուի նաեւ  
զիենս. իմաստոն է յետոյ եղածները կամ  
եկածները, յաջրդները, մացածները.  
«Զեկուցանի ի ձեռն զիենիս. իսկ որ զիենին են;  
տեսանեն որը կան առ նոսա... զինեաց  
ըրծալի», են, եւն.:

Փափազեր էր զիտնալ թէ ո՞ր հեղինակը  
կամ հեղինակները ո՞ր դարուն կամ զա-  
րերուն մէջ յետագայ գործածեր էին: —  
Պատասխանեցի թէ ոչ մէկ հեղինակ ոչ

1. Հեմա Պ. Ա. Զօպանեանէ ստացայ քարտ մը, որուն  
մէջ առաօրինակ գուգակիպութեամբ կ'ըսէ. «Խառյիկաց  
տարաթ օր կը մեկնիմ զիւզակնացութեան»:

մէկ դարու մէջ յետագայ գործածած չէ. եւ կարգ մը օրինակներ զրեր էի հետագայի:

Կ'ըսէ այս անգամ «Հ. Պաղիկեանի կողմէ Հ ով մէջ թբրուած օրինակները կարեւորութիւն չունին, բաց ի Մ. Խորենացին առուածէն, որ սակայն Հ. Արքէնին ըսածն ալ չի հաստատեր: Մարդը ի վերէ եկեալքն ըսեր է, փոխանակ յետագայք ըսելու»:

Խորենացիին օրինակը թերած էի ապացուցանելու համար յետագայքի չզոյութիւնը. ըսեր էի որ եթէ յետագայ բառ գոյութիւն ունենար, մարդը ի վերէ եկեալքն չէր գործածեր, այլ յետագայք:

Ասիկա ըսածն չի հաստատեր եղեր, անշուշտ իր ըսածը կը հաստատէ:

Իսկ հետագայի ի նպաստ մէջ թերած օրինակներս կարեւորութիւն չունին եղեր. ինչո՞ւ պատճառը մոռցեր է ըսելու:

Բայց գոնէ սաշափը խոսուովանելու քաջութիւնը կ'ունենայ. «Առաջինը անշուշտ աւելի համապատասխան է մեր լեզուին ոգիին»: Այսինքն՝ ի վերէ եկեալքը ։ Յետագայ չըլլաւոց բառին ցաւագարութիւնը ինչ ալ կը տեսնէ այս անգամ:

«Յետոյ, ինչո՞ւ այդցան պնդել թէ «յետոյը կը գործածուի զացողին, մասողին համար, եւ ոչ թէ եկողին: ինչո՞ւ Արդեօց եկողը զամէն չի՞ գար: Ի՞նչ Հ. Վ. լուս զամին կատարեալը: Յետ այնորիկ եկեն, զայ չ' ըսուփր արդեօց: Եւ եթէ կ'ըսուփ, ինչո՞ւ յետը չկցուի գային, եւ չըլլայ յետագայ...»:

Այսու գամ բային կատարեալը կ'ըլլայ եկի, եկիր, եկն, եկաք, եկիր, եկին:

Յետ այնորիկ զայ կ'ըսուփ. բայց այդ յետը որեւէ գործ չունի զայ բային հետ: Յետին գործը այնորիկին հետ է. այդ յետը երբեք չի կրնար կցուի զային հետ: Չ'ըսուփր նաեւ զայ հախ քան զեա. հոս ալ նախագայ պիտի ըսենք:

Իմ թերած օրինակներս էին «յետս յետս չոգան. երթ յետս իմ». այս յետերը կրնան միանալ շատ շատ զեացին հետ՝ յետագանց, եւ ոչ թէ զային՝ հետ:

Քայ կրնայ միանալ հետին հետ. «Եկն

դիես իմ: Զիետ եկայք ճանապարհաց իմոց»:

«Եւ որ զիետն զայ» (եւայլն ըսել է):

Հոս է որ զայ բայց կը միանայ հետին

հետ եւ կ'ըլլայ յետագայ:

Հայ լեզուի մէջ շատ ոճեր կան՝ որոնց մէ բարդ բառեր կազմուած են. Երկիր պագաննել՝ կ'ըլլայ Երկրպագու, ծունդ զնել՝ ծերադիր. ունկն զնել՝ ունկնդիր. ընդդէմ կալ՝ բնդիմակաց. ձեռն արկաննել՝ ձեռարկ. նոյն նման զիետ զայ՝ Հեթութու, զիետ պերի՝ հետապեղել, զնետ մառեկի՝ հետամուտ, հետամտիդ, եւն, եւն:

Բայց յետ զայ ոճ ունինք՝ որ կարենանց յետագայ բառը շինել: Կ'ըսեննց ետ ետ զայ, ատեսովի զայ, այս բայցերով կարելի՞ է ըսել յետագայ:

Հիմա ըսենց. Եկն յետ իմ, յետ եկայք ճանապարհաց իմոց. կամ Եկն յետս իմ, յետս եկայք ճանապարհաց իմոց. Կ'ըլլայ ասանկ բան: Եթէ կ'ըլլայ, կցէ՛ յետը զային եւ ըրէ՛ յետագայ:

«Աշխարհաբարին բարեշրջումով իսկ լաւ կ'ըլլայ՝ վերջը, վերջէն եկողին յետագայ ըսել, քանի որ հետը աշխարհաբարին մէջ մկնուել իմաստը ունի առաւելապէս, հետքը մալով իրեւեւ գոյական»:

Ո՞չ յետագայ ըսելու հարկ չկայ. արդէն ունինց ապագայ բառը. մեր հայրենակցին մտածածը արդէն նախնից կանուխին մտածեր ու յարմար բառը կազմեր են: Ետաւէն եկողին՝ յաջորդին համար շիներ են հետագայ բառը, իսկ վերջէն եկողին համար ալ՝ ապագայ, եւն, եւն:

Եղրակացորդին: Մեր հայկարանը արդէն ինըդին ուրիշ կերպարանց սուտաւ վարպետութեամբ. ընդունեցաւ հետագայ բառը ետեւեն եկողի՝ յաշորդի իմաստով, ինչ որ նպատակն էր իմ զրութեանս, թէեւ ձեռքը առաջ չզնաց հետագայ զրելու, այլ հետեւեալ զրեց, եւ արդ կը պնդէ կը կենայ որ յետագայ բառը ապրի վերջը, վերջէն եկողի իմաստով:

Ասոր համար արդէն ունինց ապագայ բառը, որով իրեն ուրիշ բան չի մնար ընել, բայց եթէ հրաժարել իր գերսիրելի յետագայէն եւ մտածել ինծի եւ նախնեաց պէս:

եւ ըստ իմաստին գրել հետեւեալ, հետագայ, յաջրդ, ասպիշկայ. իսկ ապացայի իմաստով՝ սպա, առ յանա, ապացայ, ապանի (կազմուած սպա եւ ասենմէն կրաւորականով՝ ասեի ապասեի, որ կը նշանակէ ինչ որ վերլը կ'ըլլայ, կ'ըլլովի), յասաչիկայմ, յզիկիսի, յտուի, որոնց մասին խօսեցայ արդէն վերեւ:

Այս ահա իմ վերջին խօսքս:

Մեր հայրենակիցը եթէ ուզէ սակայն իր սիրած յիտապահ գործածելու ազատէ. իսկ ես իմ ընթերցողներուս կը պատուիրեմ սիրողարար որ երբեք չզրեն:

Յիտապայ, այլ Հիտագայ, Ապացայ, եւ կամ վերեւ յիշուածներէն մին կամ միւսը՝ ըստ պարագային:

Հ. Ա. Ղազարյան

Յ. Գ. Հայրենակիցին մեր լեզուին ծանօթ այլասերան առթիւ ըստ հարցումնի դիւրին չէ պատասխանելու, իւրեւ ձեռնարկ՝ ըլլայ պայտանափառ թէ անպաշտօն կընայ աւելի վաս արդիւններ յառաջ բերել, և ապացայ (ոչ թէ յատագայ) պատահէները այս առեն է որ պիտի այսաննն մեր ձեռնարկը բնողոք մը ըրինց, ի՞նչ արդիւնք ունեցաւ:

Ժէ.

ՄԻՌ ԳԻՒՔ

ԵՐԲԵՔ

ԱՅՆ ԳՐԵՑՔ

ԵՐԲԵՔ

Քիչ՝ բայց դեռ կան սոյն սխալն ընողներ, ըլլայ օրաթերթերու՝ ըլլայ գրքերու մէջ:

Գիտանալու են դեռ տակաւին իրենց սիմալին մէջ յամռողուները, որ հայ լեզուն էր վերջով արմատական բառ չունի. կայ միայն հեր ածականը, որուն ուղիղ ձեւն է անշուշտ հեր:

Անդէք (անդենականները), մատնեք, այծէք, քոփէք, օրնէք, խաչօրնէք, ուրօրէք, զիւորէք՝ բոլոր յոզնակիններ են, եայ վերջը ե-ի փոխուած ըստ լեզուական օրինի. նոյնպէս մարգարէք, աշտէք, են. են. — յոզնակի են:

Աս այսպէս: Բարեբախտաբար ուրիշ

նոյնքան եւ աւելի զօրաւոր ապացոյց մը ունինք՝ որ կ'ազագակէ երբեքը զեր եւս ցաւագար ձեւով զորդներուն ականջին: Այդ ապացոյցը ահա.

Ուր ուրեք ուրեմն

Ուստ ուստեք ուստեմն

Երր երբեք երբեմն

Ուրեք՝ երբեք ե-ով զրուած չէ հայ գրականութեան ծնած օրէն ի վեր:

Ուստեք՝ երբեք ե-ով զրուած չէ Աղամէն ի վեր:

Ուրեմն, ուստեմն, երբեմն երբեք ե-ով զրուած չեն աշխարհն ստեղծուելն ի վեր:

Արդ, ի՞նչպէս կարելի է երբեքը ե-ով զրել, եւ ի՞նչու, ի՞նչ օրէնքով:

Կայ առարկութիւն:

Անգամ մը մէկը առարկեց ինծի թէ՝ երբեքը երր զրական իմաստով գործածուի՝ ելով կը զիէ եղեր. իսկ երր ժխտական՝ ելով:

Օրինակ մին ալ առուաւ. «Եթէ երբեք» զրելուս երավ կը զրեմ. «ոչ երբեք» զրելուս՝ ե-ով:

Ասի միջիապէս մատիսս ձեռը, եւ շարեցի համեմալ օրինակները՝ երր տեսայ որ կարելի պիտի չըլլայ զինքը խօսըով համոզել:

Դրական

«Ապա էք երբեք՝ զի չէք հիւզն. — է երբեք, զի վասն մեղաց լինին այնպիսի տանջանք, եւ է երբեք՝ զի պատահարը պատահենն»: (Եղեիկ):

Ժիսուական

«Ոչ երբեք ասեն շատ. — Ոչ երբեք զիտէի զձեզ»:

Դրական

«Է՛ ուրեք՝ զի բաջապէս յաղթեցաք, եւ է՛ ուրեք զի նորա մեզ յաղթեցին»:

Ժիսուական

«Ոչ ուրեք առարեցաք»: «Ոչ ուրեք գտանեմք ասացեալ նորա ի նորում»:

Դրական

«Յորժամ հայր սիրելի ուստեղ զայցէ»: «Զ՞ո՞ ուստեք ասեն զինէն մարդիկն»...